

և ժողովուրդք անպատճառ և առանց ամենևին  
հակառակութեան : Պաշտօնէայտ պէտքովէան :  
« Ի Քանթոն , ՚ի 21 աւուր լուսնի իջ ամի թա-  
քուանկայ (որ է 18 մարտի 1846) » :

Հ . 9

Հոռոմ քաղաքին վիճակագրութիւնը :

ՆՈՐԸՆՏԻՐ սրբազան պապը Պիոս  
Թ փափաք մը ցըցուցեր է Հոռոմ քաղ-  
քին ճիշդ վիճակագրութիւնն իմա-  
նայու . ուստի մէկէն գրեր են ու ի-  
րեն առջևը դրեր են : Ին վիճակա-  
գրութեան կը տեսնուի որ Հոռոմի  
բնակիչները աս տարի 170,199 հոգի  
են , որ 1837ին 156,552 հոգի են ե-  
ղեր : Իսոնց մէջ 41 եպիսկոպոս կայ ,  
1533 քահանայ , 2815 կրօնաւոր , 1472  
կուսան , 520 կղերիկոս , 10,000<sup>1</sup> չափ  
հրեայ , 350 այլև այլ աղանդի մար-  
դիկ :



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Սորաբնին խահուէի խանութը :

ՍՈՒՐԱԹ քաղաքը խահուէի խա-  
նութ մը կար , ուր շատ օտարական-  
ներ կէսօրուընէ վերջը կը ժողվուէին :  
( ) որ մը պարսիկ կարգացող<sup>2</sup> մը եկաւ  
հոն , որ թէպէտ իր բոլոր կեանքը  
հաւատքի վրայ բաներ գրելով անցու-  
ցած էր , բայց դեռ չէր հաւտար թէ  
Իստուած կայ : Իստուած ինչ է ,  
կ'ըսէր , ուսկից եղեր է , ո՞վ զինքը  
ստեղծեր է , ո՞ւր է ինքը : Թի որ  
մարմին է՝ պէտք էր որ տեսնուէր ,  
թէ որ հոգի է՝ լաւ մտածող ու ար-  
դար պիտի ըլլար , և պիտի չթողուր  
որ երկրիս վրայ այսչափ թշուառ մար-  
դիկ ըլլային : Եւ թէ որ այսպէս ըլ-  
լար , ես ալ այսչափ ատեն իրեն ծա-  
ռայելէս ետե՛ Տիմա Սպահանի մէջ  
դենպէտ՝ կ'ըլլայի , ու չէի ստիպուէր

1 Անի :

2 Անի-Թուս :

այնչափ մարդիկ լուսաւորելէս վերջը  
աս կերպով Պարսկաստանէն փախչե-  
լու . ուստի ես կ'ըսեմ թէ Իստուած  
չկայ : Ինչպէս աս խեղճ վարժապե-  
տը իր փառասիրութեամբը ուզելով  
ամենայն արարածոց Իրարչին խելք  
հասցնել , իր խելքը կորսնցուցեր  
էր , և փոխանակ ըսելու թէ ես խելք  
չունիմ՝ միտքը դրեր էր թէ աշխարհ-  
քըս կառավարող իմաստութիւն մը  
չկայ : Ին մարդը Վաֆրաստանցի  
գերի մը ունէր՝ գրեթէ բոլորովին  
մերկ , որ խահուէին դրանք քովը թռ-  
ղուցեր էր . իսկ ինքը ներսը փառաւոր  
բազմոցի վրայնստած ափիոն կը խմէր :  
Եւ երբոր աս ըմպելիքէն գլուխը լաւ  
մը տաքցաւ , դարձաւ իր ծառային՝  
որ արևուն մէջ քարի մը վրայ նստած՝  
մարմնոյն վրայէն ճանճերը կը քշէր , ու  
ըսաւ . « Խեղճ սևուկ , դուն կը հաւ-  
տան թէ Իստուած կայ : — Իտոր ո՞վ  
կը տարակուսի , , , ըսաւ Վաֆրաս-  
տանցին , և մէջքը պըլլած պատըռտած  
քուրջին մէջէն փայտէ արձան մը  
հանելով՝ ըսաւ . « Ի՜նչ քանի որ աշ-  
խարհք եկեր եմ , զիս պահող աս-  
տուածս աս է . և ասիկայ ան ծառին  
ճիւղէն շինած է՝ որ մենք մեր երկիրը  
կը պաշտենք , , : Խահուէին մէջ եղող-  
ները շատ զարմացան՝ թէ գերիին  
տուած պատասխանին և թէ իրեն  
տիրոջը ըրած հարցմունքին վրայ :

Ին ատեն պրահմանին մէկը կուրծ-  
քը տնկած՝ բարկանալով ըսաւ . « Ինչ-  
խելք մարդ , դուն քու աստուածդ  
գօտիդ մէջ կը պահես . գիտցիր որ  
Պրահմայէն զատ աստուած չկայ , որ  
աս աշխարհքս ստեղծեր է , և իր տա-  
ճարները Վանգէս գետին եզերքները  
կանգնած են : Ի՛իայն պրահմաններն  
են անոր քուրմերը , և իրեն մասնա-  
ւոր պաշտպանութիւնը 120,000 տա-  
րիկն ՚ի վեր է որ թէ և Հնդկաստան  
շատ անգամայլևայլ խռովութիւննե-  
րով ոտքի տակ գնաց , բայց պրահման  
ները ինչուան հիմա կը դիմանան , , :

Ին ըսելուն չմնաց , անդիէն Հրեայ  
մը ելաւ ու ըսաւ . « Ի՛նչ քանի կ'ը

սէք թէ Մտուած միայն Հնդկաստանի մէջ տաճար ունի, և միայն կու պաշտներուն վրայ հոգ կը տանի. Մերասամու Մտուածմէն զատ ուրիշ աստուած չկայ, և իրեն ժողովուրդը միայն խորայելացիքն են: Թէպէտ և Հրեայք բոլոր աշխարհք ցրուած են, բայց Մտուած զանոնք ձեռքէ չի թողուր, և մէկ օր մը Արուսաղէմ պիտի ժողվէ զիրենք ու ուրիշ ազգերու վերայ թագաւոր պիտի դնէ, անոնց տաճարն ալ որ ատեն մը աշխարհքիս հրաշալեաց մէկն էր՝ նորէն պիտի շինէ», Մ զուրցելու ատենը Հրէին աչքը լեցուեցաւ. և երբոր դեռ կ'ուզէր խօսքը առաջ տանիլ՝ Խտալացիին մէկը բարկանալով դարձաւ ըսաւ. «Դուք Մտուած միայն Խորայելացիները կը սիրէ ըսելով՝ անիրաւի տեղ կը դնէք: Հազար եօթը հարիւր տարիէն աւելի է որ Մտուած Հրեաները երեսէ ձգեր է, ինչպէս որ կ'իմացուի նաև անոնց ցիրուցան ըլլալէն: Մ օրուան օրս Մտուած զամէնքը Հռովմայ եկեղեցին կը կանչէ, ու ով որ անկէ դուրս է՝ չփրկուիր», Մ ն ատեն տանիմարքացի նորազանգ քարոզիչ մը, որ Թրինքէպարի կողմերը քարոզուածեան դնացեր էր, գոյնը նետած ու այլայլած՝ ուղղափառ քարոզիչին պատասխան տուաւ. «Ինչ պէս կը յանդգնիս ըսելու թէ միայն ձեզի պէս կու պաշտ եղողները կը փրկուին», այնպէս չէ, հասպ ով որ աւետարանին մտիկ ընելով՝ հոգևով և ճշմարտութեամբ Մտուծոյ երկրպագութիւն կ'ընէ ու Քրիստոսի պատուիրանքները կը պահէ, ան միայն կրնայ փրկուիլ», — Մ ն ատեն Սուրբ թի տաճիկ մաքսապետը, որ նստած ծուխ կը քաշէր, ծանր կերպով մը ըսաւ երկու քրիստոնէաներուն. «Դուք ինչպէս կրնաք ըսել թէ ճշմարիտ աստուածը միայն մենք կը ճանչնանք. Մասմէտին գալէն ետև Զիսուսի օրէնքը փձացաւ. վասն զի Զիսուսի խոստացած մխիթարիչը Մասմէտն էր: Չեր կրօնքը հիմա քանի մը

թագաւորութիւններու մէջ միայն մնացեր է, մերինը ձեր կրօնին աւերակներուն վրայ բարձրացաւ Աբուպայի, Մփրիկէի, Միայի և անոր կղզիներուն շատ կողմերը. մեր կրօնքն է որ նստած է Սողղի գահին վրայ, և ինչուան Չինու պէս լուսաւոր աշխարհք կը տարածուի: Արբոր Հրէից անարգութենէն կ'իմացուի անոնց դատապարտութիւր, ուրեմն մեր մարգարէին ճշմարիտ առաքեալ ըլլան ալ իրեն ըրած յաղթութիւններէն յայտնի կ'երևնայ: Ինչուան որ մէկը Մասմէտի ու Ասմէրի բարեկամ ըլլայ՝ չփրկուիր. իսկ Արին հետևողները անհաւատ են», Մ խօսքիս վրայ կարգացողը սկսաւ ծիծաղել, վասն զի ինքը Պարսկաստանցի էր, և բոլոր Պարսիկները Արին կը հետևին: Մանկով խահուէին մէջ մէկ շնկոց մը փրթաւ. վասն զի ամէնքն ալ զատ ազգէ ու կրօնքէ էին. ինչուան զփտի, Լամա պաշտող թաթար, արաբացի ու կրակապաշտն ալ կար. ուստի ամէնքը սկսան Մ թնութեւր և կրօնքի վրայ խօսիլ, և ամէն մէկը իր հաւատքը ճշմարիտ սեպելով կը վիճէր:

Հոն չինացի իմաստուն մըն ալ կար որ ուսումնական տեղեկութեան համար ճամբորդութի կ'ընէր. աս մարդը խանութին մէկ անկիւնը քաշուած՝ իր չայը կը խմէր, ու առանց բան մը խօսելու՝ զուրցածնին մտիկ կ'ընէր: Տաճիկ մաքսապետը ասոր քովը մտնելով՝ երեսն ի վեր պոռաց. «Դու ինչո՞ւ լուռ կեցեր ես. ձեր աշխարհքը շատ տեսակ կրօնք մտած է. բայց ձեր վաճառականները, որոնց հետ որ հոս տեսնուեցայ, ինծի ըսին թէ Մասմէտի կրօնքէն լաւը չկայ. դուն ալ շիտակ զուրցէ, ինչ կարծիք ունիս Մտուծոյ և իր մարգարէին կրօնքին վրայ», Մ ն ատեն բոլոր խահուէին մէջ լուռութիւնը տիրեց. Չինացին ալ ձեռու ընէրը վերարկուին լայն թևերուն մէջ ծածկած՝ կուրծքին վրայ խաչաձև դրաւ, ու քիչ մը ատեն մտածելէն ետքը հանդարտ ձայնով ու

ծանր կերպով մը ըսաւ . «Պարոններ, թողութիւն ըրէք զուրցածիս, ամէն բանի մէջ փառասիրութիւնը արգելք կ'ըլլայ մարդկանց որ միաբան չըլլան մէջերնին . թէ որ կ'ուզէք մտիկ ընել ինծի նէ, ձեզի օրինակ մը պատմեմ որ նոր պատահեցաւ : Զինու երկրէն անգղիացի նաւով մը որ բոլոր աշխարհք պտրտեր էր՝ ճամբայ ելայ Սուրաթ գալու համար . ճամբան Սուամտրա կը դըղիին արևելեան կողմը երկաթ նետեցինք . կէսօրուան դէմ նաւէն ելանք խել մը նաւավարներով ու գնացինք ծովեզերքը եղած գեղին մօտ քոքոյի ծառերուն տակը նստանք, ուր որ շատ ազգերէ ալ մարդ ժողվուեր նրտեր էին : Սէյմըն ալ նայինք որ կոյր մարդ մը կուգար . աս անխելք մարդը ուզելով արևուն բնութիւնը իմանալ և լոյսը իրեն քաշել, դիտելով դիտելով աչքին լոյսը կորսնցուցեր էր : Արևուն ճառագայթներէն գոնէ մէկ հատը ապակիէ ամանի մը մէջ առնելու համար՝ տեսաբանական, բնալուծական հնարքներ ու կախարհութիւններ չէր մնացած որ չբանեցնէ . վերջապէս իր ուզածին չհասնելով կ'ըսէր . Արևուն լոյսը հեղանիւթ չէ, վասն զի հովէն չծածանիր . հաստատուն նիւթ ալ չէ, վասն զի չենք կրնար կտոր մը փրցնել . կրակ չէ, վասն զի ջրի մէջ չմարիր . հոգեղէն չէ, վասն զի կը տեսնուի . մարմին չէ, վասն զի չբռնուիր . շարժուն չէ, վասն զի և ոչ թեթև մարմին մը կըրնայ տեղէ տեղ փոխել . ուրեմն բան մըն ալ չէ : Ահա այսպէս արևը շատ դիտելէն և անոր վրան քննութիւն ընելէն ետև աչուրները կորսնցուցեր էր, և գէշը ան է որ խելքն ալ թռուցեր էր . կարծէր որ չէ թէ ինքը աչք չունի, հապա արև ըսած բանը չկայ : — Իրեն ձեռքէն բռնող գերին՝ իր տէրը քոքոյի ծառի մը տակ նստեցնելէն ետև, գետնէն քոքոյի պտուղ մը գտաւ ու սկսաւ անոր կճեպովը կանթեղ մը շինել . միջուկին վրայ պըլուած բամբակի պէս նիւ-

թովն ալ պատրոյգ մը շինեց, ու միջուկն ալ ձգմելով՝ ելած եղը կանթեղին մէջ դրաւ : Արբոր գերին ասանկով կը զուարճանար, իր կոյր տէրը դարձաւ հառաչանքով մը ըսաւ . «Ուրեմն հիմա աշխարհքիս վրայ լոյս չկայ հա՛ : — Հապա արևուն լոյսը ինչ է ըսաւ գերին : — Արևը ինչ է, ըսաւ կոյրը : — Ան գիտեր, ըսաւ ավրիկեցին . այսչափ միայն գիտեմ որ անոր ելլելու ժամանակը կը սկսիմ աշխատիլ, ու մտնելու ատենը կը հանգչիմ : Այց ես սա իմ կանթեղս անոր լոյսէն վեր կը դնեմ, որովհետև ասկայ է իմ տունս լուսաւորողը, և առանց ասոր գիշերը չէի կրնար քեզի ծառայել,» և ցուցնելով իր քոքոյի կանթեղը ըսաւ, Ահա իմ արևս :

», Աս խօսքիս՝ կաղ մարդ մը որ գաւազաններով կը քալէր, սկսաւ ծիծաղիլ, և կարծելով թէ կոյրը ՚ի ծնէ այնպէս է, ըսաւ անոր . Արևը կրակէ գունտ մըն է որ ամէն օր ծովէն կ'ելլէ, և ամէն իրիկուն արևմտեան կողմը Սուամտրայի լեռներուն վրայ կ'իջնի . և թէ որ աչք ունենայիր՝ մեզի պէս դուն ալ կը տեսնէիր : Ան ատեն ձրկնորսին մէկը դարձաւ ըսաւ կաղ մարդուն . կ'երևնայ թէ դուն քու գեղեգ դուրս ելած չես . թէ որ ոտք ունենայիր ու Սուամտրային մէկալ դիերն ալ պտրտած ըլլայիր, ան ատեն կ'իմանայիր թէ արևը ան լեռներուն վրայ չիջնիր, հապա ամէն առաւօտ ծովէն կ'ելլէ, ու իրիկունը նորէն զովանալու համար ծովը կը մտնէ . աս բանս ես ամէն օր ծովեզերքէն կը տեսնեմ : Հնդկաստանցի մըն ալ պատասխանեց ձկնորսին . խելք ունեցող մարդը ինչպէս կրնայ հաւատալ թէ արևը կրակէ գունտ մըն է, որ ամէն օր ծովէն կ'ելլէ ու առանց մարելու նորէն ծովը կը մտնէ : Ուրեմն չես գիտեր նէ՝ սորվէ՛ . արևը Տեւթա (աստուած) մըն է որ մենք կը պաշտենք . ամէն օր կառք հեծած՝ երկիրքը կը պտրտի ու Սերուա ըսուած ոսկի լեռան բոլորը ման կուգայ . երբ-

որ բախու ու բեխու օձերը զինքը կը կլլեն՝ կը խաւարի . և ինչուան որ Հնդկաստանցիք Վանգէս գետին ել զերքը աղօթք չընեն՝ օձերուն ձեռքէն չազատիր : Սուամատրացուց հպարտու թիւնն է որ կ'ըսեն թէ արևը միայն իրենց կղզւոյն վրայ իր լոյսը կը ծագէ . աս բանիս անոնք միայն կրնան հաւտալ՝ որոնք որ միայն ծառէ փորուած պզտի նաւակներով ճամբայ ըրեր են : Աջքարին մէկն ալ որ հոն երկաթ նետած վաճառականի նաւու մը նաւապետ էր՝ դարձաւ ըսաւ . Մը քու ըսածդ ալ աւելի անխելք փառասիրու թենէ առաջ կուգայ . կարելի բան է որ արևը ամէն աշխարհքէս աւելի քու Հնդկաստանիդ հաւնի . ես շատ տեղ ճամբորդութիւն ըրած եմ, կար միք ծովուն մէջ, Մըբիայի ծովեզերքը, Սատակասկար, Սողուքեան ու Փիլիպպեան կղզիները . տեսեր եմ որ արևը ինչպէս որ Հնդկաստան կը լուսաւորէ՝ այնպէս ալ աս երկիրներս կը լուսաւորէ : Մեհնէին լեռան մը բոլորտիքը չարտըտիր , հապա Ղափոն կղզիներէն կ'ելլէ ու հեռուն ալ ըմտեան կողմէն Մնգղիոյ կղզիներուն ետեէն վար կ'իջնայ . ասոր համար է որ Արփոն կամ Ափէն կ'ըսուի , որ արևելք ըսել է : Ալ աս բանս ես ստոյգ գիտեմ . վասն զի տղայու թէս ատենը պապէս ալ լսեր եմ , որ ինչուան ծովուն ծայրը գնացեր էր : Արբոր դեռ զուրցելու վրայ էր , մեր անգղիացի նաւաւարներէն մէկը անոր խօսքը կտրեց ու ըսաւ . Ուրիշ երկիր մը չկայ ուր արևուն ընթացքը այնպէս աղէկ գիտնան՝ ինչպէս մեր երկիրը . ուստի արևը ամենեւին ոչ կ'ելլէ ոչ կ'իջնի , հապա անդադար աշխարհքիս բոլորը կը դառնայ . և աս բանս իրաւ է . վասն զի մենք ալ երկրիս ամէն գին պտրտելով՝ ամէն տեղ զինքը տեսեր ենք : Մը ըսելով՝ մտիկ ընողներուն մէկուն ձեռքէն գաւազանը առաւ , ու աւազին վրայ կը զոր գիծ մը քաշելով՝ կը ջանար որ արևուն արևադարձէ արևադարձ ըրած

չըջանը բացատրէ . բայց երբոր ծայրը չկրցաւ բերել , սկսաւ իր նաւուն նաւաւարներէն մէկը ըսածներուն վկայ բերել : Մն նաւաւարը խելացի մարդ մըն էր , որ ինչուան ան ատեն առանց բան մը ըսելու՝ բոլոր վէճը մտիկ կ'ընէր . ու երբոր տեսաւ որ ամէնքը իրեն մտիկ դնելու համար լուռ կեցեր են , սկսաւ այսպէս ըսել . “ Մէնքնիդ ալ խաբուած էք ու զուրիշներն ալ կը խաբէք . արևը ամենեւին երկրիս վրայ չարտըտիր , հապա երկիրս անոր չորս գին կը պտրտի , և քսանուչորս ժամուան մէջ Ղափոնի կղզիները , Փիլիպպեանները , Սողուքեանները , Սուամատրան , Միլիպէն , Արոպան , Մնգղիան և ուրիշ աշխարհքները ետեէ ետե դէպ'ի անոր կը դառնան : Արևը միայն մէկ լեռան , մէկ կղզի , մէկ հորիզոնի ու մէկ ծովու , նաև միայն աս երկրիս համար չիծագեր . հապա ինքը տիեզերաց մէջտեղը կեցած է , և երկրէս զատ հինգ ուրիշ մոլորակներ ալ կը լուսաւորէ , որոնք որ անոր վրայ կը դառնան , ու երկրէս շատ աւելի մեծ են , արևէն ալ մեզմէ ալ շատ աւելի հեռու . ինչպէս է Արեւակ ըսուածը , որ երեսուն հազար փարսախ տրամագիծ ունի , և երկու հարիւր ութսունու հինգ միլիոն փարսախ հեռու է արևէն : Իսկ անհամար լուսիններուն վրայ ինչ ըսեմ որ արևէն առած լոյսերնին անկէց այնչափ հեռու եղած մոլորակներուն վրայ կը զարնեն : Դուք ալ կրնաք աս բաներս տեսնել՝ թէ որ գիշերը աչուրնիդ մէյմը վեր վերցընէք ու երկինք նայիք , և մտքերնիդ չդընէք թէ արևը միայն ձեր աշխարհքը կը լուսաւորէ ” : Մը նաւաւարն որ բոլոր աշխարհք պտրտեր ու երկինքը զններ էր , երբոր աս բանս խօսեցաւ՝ ամէն մտիկ ընողները զարմացած մնացին : “ Արևուն վրայ ինչ որ ըսինք՝ Մատուծոյ վրայ ալ նոյնպէս իմանալու է , ըսաւ կոնփուկիոսի՝ աշակերտը :

1 կոնփուկիոս Չինաց երևելի փիլիսոփան է՝ Գրիստոսէ 1600 տարի առաջ ծնած :

այսինքն Չինացին : Ըմէն մարդ կարծէ թէ միայն ինքը աստուած մը ունի, կամ թէ միայն իր մատուռը կամ իր աշխարհքը կը բնակի : Ո՛ր և իցէ ժողովուրդ կարծէ թէ իր տաճարներուն մէջ պիտի ամփոփուի անիկայ, որուն որ աս երևելի աշխարհքս ալ չբաւեր : Բայց չկայ Եստուծոյ շինած տաճարին պէս՝ ուրիշ տաճար մը, ուր ամէն մարդիկ միաբան կը ժողովուին : Աշխարհքիս մէջ որչափ որ տաճար կայ, ամէնն ալ բնութեան տաճարին նմանցընելով շինուած են : Ըտեւրուն մէջ ալ կը գտնուին աւազաններ, սիւններ, գմբէթներ, կանթեղներ, արձաններ, արձանագրութիւններ, օրինաց գրքեր, զոհեր, սեղաններ ու քահանաներ . բայց որ տաճարին մէջ ծովուն պէս ընդարձակ աւազան մը կամ օրհնեալ ջրի աման մը կայ՝ որուն ծայրը ճութը չէրեւար . ո՛ր կը գտնուին անտառային ու պտղատու ծառերուն նման գեղեցիկ սիւններ . ո՛ր երկնքին պէս բարձր գմբէթ մը . ո՛ր արևուն նման լուսաճաճանչ կանթեղ մը : Ո՛ր կրնանք գտնել զգայուն էակներու պէս արձաններ որ մէկգմէկ կը սիրեն, մէկմէկու կ'օգնեն, իրարու հետ կը խօսին . բնութեան բարիքներուն նման արձանագիրներ ո՛ր կրնանք գտնել . մեր երախտագիտութեանը վրայ հիմնած Եստուծոյ սիրոյն, ու մեր շահուն վերայ հաստատուած եղբայրսիրութեան նման՝ ընդհանուր օրինաց գիրք մը ուրիշ ո՛ր կրնանք գտնել . ինչ աւելի հաճոյական զոհ կրնայ ըլլալ իրենքն թէ մեր օրհնութիւնները որ կ'ընենք մեզի ամէն բան տուողին, և ան զըրկմունքները որ յանձն կ'առնունք անոնց համար որ մեզի մասնակից ու կենակից են . վերջապէս բարի մարդու մը սրտէն աւելի ինչ սուրբ խորան կրնայ ըլլալ, որուն քահանան ինքն Եստուած է : Ուստի մարդս որչափ որ Եստուծոյ կարողութիւնը մեծցընէ, այնչափ աւելի կրնայ զանիկայ ճանչնալ . և որչափ որ մարդկանց վրայ

գթասիրտ ըլլայ, այնչափ աւելի անոր բարութեանը կը մօտենայ : Ուրեմն ով որ տիեզերաց մէջ տարածուած Եստուծոյ լոյսը կը վայելէ, պիտի չարհամարհէ ու ոտքի տակ չառնէ ան աւելորդապաշտ մարդը որ իր կուռքին վրայ կը տեսնէ ան լուսին մէկ մասը, և ոչ ալ ան լուսէն բոլորովին զրկուած մարդը՝ . վախնալով որ չըլլայ թէ իրեն հպարտութեանը պատիժ՝ հանդիպի ան բանն որ աս փիլիսոփային հանդիպեցաւ, որ արևուն լոյսը բոլորովին իրեն քաշել ուզելով՝ աչուրները կորսընցուց, ու ինչուան գերիի մը կանթեղին կարօտ մնաց » :  
 Այսպէս խօսեցաւ Աոնփուկիոսի աշակերտը, և խահուէին մէջ եղող մարդիկն որ իրենց կրօնքին գերազանցութեւ վրայ կը վիճէին, լուրի մնջիկ մտիկ ըրին իրեն ըսածին :

ՊԵՐՆԱՐՏԵՆ ՏԸ ՍԷՆ-ՓԻԵՐ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ս Ետուծոյ մարիչն ու Բուրիւնը, և թոսանայի ու Ղերմանիայի գեղանշարժը :

ՀՐԱԲՈՒՆԵՐՈՒՆ ինչ ըլլալը և գետնաշարժին պատճառները ուրիշ անգամ տեղնիտեղը օրագրիս մէջ գրած ըլլալով<sup>1</sup>, հոս այսչափ միայն կ'իմացընենք որ Ս Ետուծ լեռը երկարատեան միակերպ ծուխ հանելէն ետքը՝ աս տարի յուլիսի մէջ յանկարծ դադար

1 Պերնարտէնին աս խօսքը գիրաւ կ'արգարանայ, թէ որ Ճմարիտ քրիստոնէան խեղճ մոլորահաւատները չանարգէ, թէպէտ և անոնց մոլորութիւնները դատապարտէ . և իր բերած օրինակը իրաւ շատ գեղեցիկ և բաւական է բնական լուսով զԵստուած ճանչնալու : Միայն թէ աս ալ յայտնի է որ Եստուծոյ ցրցուցած Ճմարիտ կրօնքը պէտք է որ սորվինք ուղղափառ եկեղեցիէն, և զայն միայն պաշտպանենք, ու թէ որ կրնանք՝ ուրիշներու ալ հաղորդենք :

2 Տես հատ . Ա . երես 8 և 225 :